

"Droschak"
ORGANE
de la Fédération
Révolut. Arménienne.

ԴՐՈՇԱԿ

Adressée à T. Թիգրան
Redaction du "Droschak"
GENÈVE (SWISS MARY)

“ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱՂԱՄԿՑՈՒԹԵԱՆ” ՕՐԳԱՆ

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՔՈՂԱՐՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒԹԵԱՆ

Օանը, ճակատագրական բողէները վրայ են հասնում: Պատերազմը մօտ է: Նա կընդունի: սոսկալի ծառալ և ամենացնցող կերպարանք: Եւ վայ նրան, ով որ անպատրաստ կը դժուի, վայ անզէն բօլգարներին, յոյներին, հայերին, որոնց գլխին կը թափւին տաճիկ խառնիճաղանձ ամբոխի սրելի հարւածները . . .

Ի Օ Լ Դ Ա Ր Ն Ե Ր, Յ Ո Յ Ե Ն Ե Ր Ե Ր Ե Ր

Զուլենք ի մի միանանք եղայրաբար և ընդհանուր ուժերով յարձակենք մեր ընդհանուր թշնամու վրայ: Ճիշտ է, մենք կանոնաւոր զօրք չենք կազմում, բայց ևստածը, ճշմարտութեան Աստածը մեզ հետ է: Մենք կը յաղթենք:

Ի Ա Դ Ա Փ Ա Ր Ա Կ Ի Ց Ե Վ Ր Ա Յ Ր Ե Ր

Զայն տւեր վեհանձնաբար այս մեր սրբազն կոչին: Թող իւրաքանչիւրը ձեզանից շտապի և հայրենեաց սուրբ սեղանի համար բերի այն, ինչ որ կարող է: Մի՛ մոռացէք, որ այժմ՝ այն տենչալի բողէն է, որը կոչում է մեզ դէպի մահ կամ ազատութիւն:

Ի Օ Լ Դ Ա Ր Ն Ե Ր, Յ Ո Յ Ե Ն Ե Ր Ե Ր Ե Ր

Պատրաստեցէք կատաղաբար գոչերու. Անկցի՛ Օսմանեան բռնակալութիւնը: Նախատի՛նք և մահ ամենամեծ բռնակալին, ամենապուղղելի Ուրագործին Սուլթան-Համիդ կոչւած զազերի կենդանուն:

Կեցցէ՛ ընդհանուր սրբազն Յեղափոխութիւնը:

Ի Օ Լ Դ Ա Ր Ա Կ Ա Ն Ս Ա Ր Մ Ա Ն Ձ Ա Ն Ե Ր

Դ Ա Բ Հ Ե Ա Լ Կ Ո Տ Ո Ր Ա Ծ

Հաղիւ հաղ դադարել էին միմեանց ետելից աւեղացող կոտորածների միակերպ, սրտաճմիկ լուրերը: Հազիւ դադարել էին մահւան սիւնին դատապարտւած, դաշճի կացնի տակ իր դատալճուի դէմ կուող, երեսի զօրով իր գոյութիւնը պահպանող հայ ժողովրդի սուրաղակները: Հազիւ հաղ էր ոխաղաղութիւնը՝ հաստատել սուլթանի կայսրութեան մեջ համերաշխ երառապայի հզօր՝ հովանաւորութեան ներքու:

Եւ մինչդեռ մեր ունեոր դասը, մեր բարեգործները իրենց հաստ գրպաններից մի քանի զուշներ գալթականներին, որբերին բաժաննելով և մեծ եռանդով յեղափոխականներին անիծելով, իրենց ազգային պարտքը կատարած ու չարիքի առաջն առած էին համարում մինչդեռ մեր ազգի սպաշտպան սեագլուխ ու կարմրագլուխ ասպետները՝ մեր հոգեսր ու մարմնաւոր իշխանները, կոտորած էն եր լուրեր այլևս չլսելով, հայ ժողովրդին անդորրութեան մեջ էին հոչակում: Մինչդեռ Հանօտան և իր եղբայրակիցները կրետական ապստամբներին ոմբակոծելու արդարացնելու համար ներոպայի կամքը սուլթանին ընդունել տալովն էին պարծենում: . . ճակատագրի դասն հեգնութեամբ՝ էվլբէկի, Բայասի մի քանի մասնակի ընդհարութեամբ յետոյ բռնկեց յանկարծ Թոքատի մեծ կոտորածը, որին հետեւց անմիջապէս շրջակայ հայ գիւղերի աւերում...

Այս, դասն հեգնութիւն է սա դիպլօմատների ոդրական յայտարարութիւններին վրայ: դբախտութիւն մեր փարիսեցի բարեգործների համար, որոնք ստիպւած կը լինեն մի երկու ցաւակցական խօսքեր ևս արտասանել և նորից դողդովուն ձեռքը դէպի դրպանը տանել . . Վերջապէս դա մի դաս է այն փափկասիրտների համար, որոնց չափազանց ոնուրը զգացները արգելք, են հանդիսացնել մինչև այսօր կետնքի առապանքների մեջ խորը թափանցելուն, ժողովուրդի վերքերը մօսիկուց գննելուն: Խայթ է այն արդարամիտ դիտողների համար, որոնք թշնամու աւերիչ հոսանքի դիմաց միմիայն յեղափոխականին նկատելով, դիակների առաջին շարքերում նրա դիակը կոստուլով: — Հենց այդ յեղափոխականին են համարել աղետի բուն պատճեն առ առ լուր: Դաս է կեանքի այն փիլիսոփաների համար, որոնք կեանքի ամբողջ ողբերգութեան ընթացքում ընկղման այլ և այլ հկարեոր հոգսերի մեջ, անուշադրութեամբ բաց են թողել ողբերգութեան առաջին արարւածները և վերջին պատկերի վերջին բուռէներում մի սուր աղաղակից, ատրճանակի մի պայմումից յանկարծակի զարժնած, աչքի ընկած առաջին երեսութը համարում են ողբերգութեան գլխաւոր մօտիւը:

Այս ի՞նչ էր, որ պատահէց: Ո՞վ էր սպասում նոր կոտորած, բաւական չէին նախընթացները: Զյագեցած վերջապէս արիւնարրու դաշանը . . . Միթէ այս

անգամ ևս դահիճները կը շարունակեն հրճել . . . Միթէ Խորոպան կրետական ապստամբների համար պատրաստած ռազմամթերքի առատ պաշարից մի քանի աւելորդ փամփուշներ քամին չեն հանիլ՝ արիւնաթաթախ մարդասպաններից գեթ մի քանիսին գնդակահար անելու . . . Հայ ժողովրդի դարձած սիրտը գեթ մի քիչ հովացնելու . . . Արդար զայրոյթ, ապարդիւն պահանջներ, միամիտ յոյսե՞ր . . . որ չեն վերանում երբէք, չնայելով իրականութեան դառը դասերին:

Թոքատն աւելրեց. սուլթանը և դիպլօմանները վերսկսեցին իրենց կատակերգութիւնը, եւրոպական մամուլը, որ կլանւած ամբողջովին կրետական հարցով մուացել էր մեզ, որ խօսում էր մեր կոտորածների մասին, իրեւ մի պատմական եղելութեան, մտաբերեց նորից, որ գեռ կայ մի ժողովուրդ, որը կեանքի և մահու կոխւ է մղում, որն անվերջ տանջւում, անվերջ արիւնաքամ է լինում:

Քայլ եթէ օտարը՝ հեռու մեր կեանքից յիշում է մեզ միայն այն ժամանակ, երբ մեր նահատակների աղաղակներն իրենք են համում և ուժգնութեամբ բախտում նրա ականջներին, դուք, Հայ ազգի փաստաքան հոչակւածներ, դուք ևս կ ոտք ած ների պէտք է սպասէք, որպէսզի զգաք. մեր ժողովուրդի յուսահատական վիճակը:

Դարձրէք ձեր հայեացքները բուն երկրի մէջ հեծող եղայրակիցների վրայ, կարդացէք նրանց թզթակցաթիւնները: Այսօր նրանք սկսակը չեն հերոսական կոիւներ չեն նկարագրում, վրէժինդրական զգացումներիդ բաւականութիւն չեն տալիս . . . սակայն նրանց մէջ փայլում է թշնամու անհաւասար ուժի դիմաց կաշկանդւած կարիճի զսպւած հայեացքը, նրանց ամեն մի տողը տանջանքների նոր աշխարհ է բանում. ամեն մի խօսքի հետ արիւն է կաթում:

Ի՞նչ ընել, լսում է ամեն կողմից . . .

Ի՞նչ ընել . . . յուսահատ գոչում է ստուները փակւած, ցուրտ գետնի վրայ նստած՝ աղերդցին . . . Եաթաղանի ուժի տակ դողալով, դիմում է նա իրմբուլին մահեղականութեան ծոցը և քոռ, քաշալ կաղ քոսոտ քիւրդ վհուկների գրկերում գտնում իր փըրկութեան միակ միջոցը:

Ի՞նչ ընել . . . հարցնում է բազմաթիւ չարիքների դիմաց մոլորւած և նոր կոտորածի պատկերը աչքի առջեք միշտ պահող երդնկացին:

Ի՞նչ ընել . . . հառաջում է քրդի խարազանի տակ մզրմոքւղ, իր արիւնքրտինքով Մայր-երկերը ողողող աղբակեցին:

Ի՞նչ անել ուր գնալ . . . Այս յարատե, օրէօր կրկնուղ, օրէօր աճող լուս, աղմուկ չչանող, եւրոպացիների լսողութիւնը չքրգուղ գտուսային պայմաններն են, որ խեղդելով, ոչնչացնելով համարձակներին, հնարաւորութիւն են տալիս ապրել միայն նրանց, որոնք

ընդունակ են կրելու ստրկական յուծը, կեղծելու, քծնելու... Սա է, որ մեր ժողովրդին բարոյական մահ է սպառնում, մեզ դէպի կորստեան անդուդը տանում: Այս չուսանքը պէտք է կանգնեցնել, սրա պատճառների դէմ է հարկաւոր կռւել մինչդեռ արս բոլորը ձեր բթացած նեարդերի վրայ այլևս չեն ազդում: Հեղեղներով արին պէտք է հօսի, որպէսզի դուք մի կաթիլ արտասուզ թափէք, մերկ ու անօթիների անվերջ խմբերը պէտք է դեգերեն աշխարհիս բոլոր ծայրերում, որպէսզի դուք մի գաղթականի կերակուր տաք: Հազարաւոր զոհերի ճիշեր պէտք էն, որպէսզի մի հառաջանք արձակէք:

Ազգի պաշտպան հոչակւած ասպետներ, ազգային մեծ քարեգործներ, խոհեմութեան ու անգործութեան հաստափոր առաքեալներ . . . դուք, որ անընդունակ էիք գանւում իրականութիւնը դիտելու իր իսկական գոյներով կամ կամովին փակում էիք ձեր աչքերը այս կամ այն զոհաքերութիւնից ճարպիկութեամբ խոյս տալով. դուք, որ ազանջում էիք մեզանից դադարեցնել յեղափոխական շարժումը (! . . .) և խոստանում էիք իսաղաղ զոհութիւն հայ ժողովրդի համար . . . ի՞նչ կամեք մեզ այժմ:

Եթէ անկեղծ էիք, սխալաւած էիք, հասկացրին ձեզ Թոքատի հարիւրաւոր նահատակները: Եթէ կեղծում էիք, մանց այլևս պատրւակ, որով ձեր հոգու դատարկութիւնը ծածկէիք . . .

Խաղաղութիւն էր պահանջում դուք: Մենք չենք ուզում այդ խաղաղութիւնը, մենք կը կռւենք, մենք թոյլ չենք տալ, որ դա հաստատւի: Խաղաղութիւն սովորական բէժիմին, ստրկական-անասնական դրութեան վերահաստատիլը, հայ ժողովուրդի բարոյական անկումը . . .

Մենք ևս պահանջում ենք իսաղաղ զոհութիւն և մենք ձեռք կը բերենք այն մեր սրբազան կռւով. նա կը լինի ժողովուրդի համար խական խաղաղութիւն: Բէկ խոստովանում ենք, արիւնարբու վամպիրներին կամ դիմակաւոր ազդասէրներին նա ոչ մի բարիք չի խոստանում:

Իսկ այժմ, եթէ չեն ցանկանում մեզ հետ լինել և մեր անհաւասար կռւի մէջ մեզ աջակից հանդիսանալ դէն ձգէք ձեր դիմակը և անցէք բացարձակապէս մեր թշնամի շարքը, — եթէ դուք մեզ թշնամի նկատում: Իսկ եթէ ոչ, եթէ դուք ձեր սրտում խոստովանում էք մեր արդար ճանապարհը, մեր մղած կռւի անհրաժեշտութիւնը, բայց ձեր վախկութեամբ ձեր լքւած հոգու շնորհիւ չեք կարողանում մեզ հետեւ . . . ամօթ զգացէք գոնէ, թողէք մեզ հանդիսափակէք ձեր բերանը և ձեր բորբունած կռւօճքի գարշահութիւններով մի ապականէք յեղափոխական մաքուր միջավայրը . . .

ՆԱՍԱԿ ՊՈԼԻՏԻ

2/14 մարտ 97 թ.

Թիւրք կառավարութիւնը տենդոս գործունէութիւն մը ցոյց կուտայ այս օրերս. զինուորներու փոխադրութիւն, նաւատորմիղի պատրաստութիւն (°), նոր վաշտերու կազմակերպութիւն ևայլն ևայլն. սակայն տաճիկ ժողովարդը յուսահամայնք զայրացկու վիճակի մէջ է. անոր ցեղական սնապարծութիւնը օդը ցնդած է, մեծամասնութիւնը գրացած է, որ ներկայ կառավարութիւնը գէպի կորուստ կառաջնորդէ Թիւրքիան, և ամենքը դժգոհ անեծքներ կը թափէն Մեծ-Մարդասպանի գլուխին: Քախտաւոր պիտի ըլլայ սուլթանը, եթէ կրետէն Յունաստանին չժողով կամ անկախութիւն չըստանայ. Հակառակ պարագային մոլեռանդ թիւրք ժողովուրդը շատ յուսալի է, որ լուծէ իր վրէծը և այս անգամ սուլթանէն: Թիւրք սկսնակ յեղափոխականը արդէն մատի փաթթող ըրած է այդ, և իրեն ազատ ասպարէզ բացւած է աւելի լաւ մատնանիշ ընելու կառավարութեան վատթար և մահաբեր ընթացքը, ցոյց տալու անոր ապիկարութիւնը և նոր կազմակերպութեան մը պէտքը:

Հայ յեղափոխականը ուրախութեամբ կը տեսնէ սուլթանի կառավարութեան օր ըստորէ ծիւրիլը և մաշիք. իր գոհ ժապիտը չի կրնար զսպել երբ կը տեսնէ թէ իր յաջողութեան պայմանները հետզհետէ կաւելնան, թէ իր սկսած և շարունակած գործը մօտ է յաջողութեամբ պսակւելու, հակառակ անամօմ նւրուպայի անդուլ ջաներուն, որով կուզեն յապաշման քաղաքականութեան տակ դարձեալ քնացնել Հայկական խնդիրը: Եւրոպան յիշեցնէր, չմոռնանք ուրեմն, որ վազը պիտի ներկայացէ այն հաւաքական նօթան, որ 3-4 ամիսներէ, ի վեր այնչափ գաղտնի կերպով կը պատրաստէր, և որուն պարունակութեան մանրամասնութենէն գեսպանական քարտէն տւած է սուլթանին անոր. մէկ օրինակը իր վեհապետին հրամանով: Եթէ ճիշտ է, ուրախ ենք որովհետև անգամ մ'ալ կը հասկցէ Գերման կայսեր պատրիարքականութեան տակ:

Կեղծաւոր և աղւէս կառավարութիւնը առերևոյթո հաշտ քաղաքականութեան մը կը հետևէ հայերու նկատմամբ. ձերքակալութիւններ դադրած են, հետապնդումներ չկան, և ո և է խոսվութեան մը տեղի չը տալու ահագին զգուշութիւն: Հիմայ խնդիրը թիւրքերու և յշներու վրայ է միայն: Այս երկուքի յարաբերութիւնները երթարով կը լարսին ալ սկսած են ընդ ակամի նայել իրարու: Քիչ-քիչ կը պակասին այն մտերիմ յարաբերութիւնները, որ տաճիկները ունեին յոյներու հետ Հայկական խնդրի նկատմամբ: Առաջինները դարձեալ սկսած են նախագաւառ համարել հայը յոյնէն, իսկ լերջիններս իրաւունք կուտան հային իր իրաւունքը պաշտպանելու և պահանջելու քաջութիւն ունենալուն: Դեպք մը, որ աեղի ունեցաւ զալաթիւ, բաւական շեշտեց այս ձգտումը: Տաճիկ սպայ մը գիշով վիճակի մէջ յոյնի մը գինետունը կը մօնէ, ուր

Եորկիոս թագաւորին պատկերը կախւած տեսնելով՝ կը գրգուի, կսկսի հայշոյել ու կը ջանայ պատկերը վար առնելու և պատուելու: Դիմեպան յշնը կը պահանջէ սպայէն՝ հանդարս մնալ և չհայշոյել իրենց ոօծեալ՝ թագաւորին: Սպան կը զայրանայ և կը զարնէ յօյնին: Վերջինս անձնապաշտպանութեան կը գիմէ և իր աղդային արժանապատութեան արդար կիրքովը բորբոքած՝ կը քաշէ գանակը և կը միէ սպային կուրծքը: Յոյնը կը փախի կազմատի:

Պոլսոյ կողմը վեզիր խանի մէջ, ոռւսական թարգմանին ներկայութեամբ և անոր առաջնորդութեամբ խուզարկութիւն մը կատարեցաւ, 10-15 քիւրտեր ձերքակալեցան և 4-500-ի չափ սափաստովիա, եաթաղան գտնւեցան պահւած 3 սենեկի մէջ: Քիւրտերը կը բողոքեն ըսելով՝ թէ կառավարութիւնը իրենց յանձնած էր այդ զէնքերը, և թէ իրենք անոնք գործածելու հրամանին կապատեն և ոչ թէ ձերքակալման: Լուր տաղը վրացի մ'եղած է, կը ըսեն:

Զինուորական բժշկական վարժարանին մէջ նոր խուզարկութիւններ եղան: Տաճիկ և հրեայ ուսանողներու քովէ նՄէշվէրէթ՝ յրագիրէն գտնւեցաւ, և երկու հէայ ուսանողի հետ բաւական ալ տաճիկներ բանտ առաջնորդւեցան:

Կամուրջին վրայ երկու լրտեսներ քանի մը ոստիկան-ներով զինուորական բժշկական վարժարանի ուսանող մը ձերքակալել կուզեն: Նա չուզեր անձնատուր ըլլալ ամրուս խոնած կը գիտէ: Ուսանողը թուղթի պէս բան մ'ունի իր ձեռքը, և առանց թողնելու, որ իրեն գոչին, ետեւ կընկըկի մինչեւ կամուրջի եղը և թուղթը ծովը կը նետէ: «Ծովը, ծովը» կը գոչէ ամբոփիր ահագին քահքահչներով: Անձնատուր կը լլայ ուսանողը որ բոնցի հարւածներու տակ կառաջնորդէն մինչև պահականոց և անտի ոստիկանութեան բանտը: Ասոնք նըմոյններ են այն բազմաթիւ ձերքակալութիւններու, որ միշտ տեղի կունենան մայրաքաղաքիս մէջ:

Երեկ, մարտ 1, 300-էն աւելի խաներու սենեկապետներ, օթէլի աէքեր ոստիկանութեան գուռը կանչւած էին: Կրկին նոր հրամաններ արւեցան ուշադրութիւն գարձնել ու իրենց խաները և օթէլները եկողձամբորդներու և անոնց ալցելողներու վրայ, և եթէ նշարեն ու է կասկածելի անձնաւորութիւն մը կամ դէպք, անմիջապէս իմացնեն. Հակառակ պարագային պատասխանատութեան տակ պիտի իյնան:

Աչա այս է Պոլսոյ գրութիւնը. առերկույթ հանդարտութեան տակ ահագին փոթորիկներ կապատին...

ՆԱՍԱԿ ԵՐՉՆՎԱՑԻՑ

7/10 վետրւար 97 թ.

Գործերը երթարով կը վատթարանան, անկարգութիւնները օր օրի կը բաղմապատկին և կը սաստուան: Դրութիւննիս շատ վատ է. ջուրը ակէն պղուոր է, ալ ով զարման պիտի ընէ: Կառավարութիւնը ինքը կը քաջալերէ և ինքը կը սարքէ ամեն դաւագրութիւն: Կոյր, սամիկ ժողովրդին մոլեռանդութիւնը ահաւոր զէնք

Է շնել և անով ամեն չարիք կը հասցնէ մեր գլխին:
Թիւքք ժղովրդի կատաղութիւնը մոլեգնութեան կը
չասնի:

Կոտորածէն աւալ այդ արինարբու խուժանը ամեն
յոռի վարմունք ի գործ կը դնէ և մօտալուս կոտորա-
ծի մը ահուղողի տպաւորութեան տակ անտէրունչ հա-
յը կը սարսափեցնէ: Նորէն կոտորածի հոս կայ, վտան-
գը անխուսափելի կը լլայ, եթէ անմիջական փոփոխու-
թիւն տեղի չունենայ ներկայ կառավարութեան բոլոր
սրիկայ պաշտօնեաներու վրայ: Փրփրած ու կատղած
թիւրբին հետ ամեն յարաբերութիւն անհնարին է
դարձել այլևս: Թողունք ուամիկը, նշնիսկ զարգացած
կարծւած դասն ալ սադայէլ է կարել և կարծես
հում-հում կուզէ լափել, մինչև իսկ այն հայը որուն
հետ տարիներով նստերելեր, մտերիմ ապրեր, աղու-
հաց կերեր, օղի կոնծել և ջան ալս ե օլտ աշի է
եղեր: Յաճախ, առանց ո և է պատճառի, մարդ այն-
պիսի անլուր անարգանքներ կը լսէ, իր ազգային և
կրօնական զգացումները այնպիսի վիրաւորանքներ կը
կրեն, որոնց առջև ոչ միայն պատւասէր մարդը, այլ
կոպիտ վայրենին անգամ չէ կարող հանդուրժել: Բայց
հայը այսպիսի դառն հանգամանքի մէջ կամաց-կամաց
ստիպւած է համբերելու, կլլելու այդ հայէոյանքները,
չէ թէ իր անձին խնայելու համար, այլ այն անմեղ
հաղարաւորներուն, երեխաներուն համար, որոնք, գուցէ
իր պատճառով, սրի ճարակ պիտի ըլլան: Արդէն հըր-
գեհը բռնկելու համար պատիկ կայծ մը կը պակսի:

Երբ օրւայ չարիկները ց Դրօշակէ՞ւ ի ընթերքողներուն
տեղեկագրելու համար գրիչը ձեռքս կառնեմ, դէպքե-
րը այնքան խճողւած կը գտնեմ իմ առջևս, որ բոլո-
րովին շւարած, չեմ գիտեր թէ ուրիշ սկսիմ, որմէկը
գրեմ և որը թողում է էնց գրած պահուս, թերեւս
մէկէ աւելի դէպքեր պատահած են, պատահարներու-
անսպառութիւն մը կայ: Օրերս շուկային մէջ Պաղտա-
սար Գասպարեան անուն հայ խանութեան մը, սօֆ-
թայէ մը չարաչար կերպով վիրաւորւեցաւ, զի հայը
սօվթային պահանջած գնով մերժած է ապրանք տալ:
Վիրաւորեալը կառավարութեան բաղրքելու չի համար-
ձակիր. ինչու որ գիտէ, թէ անոր հետ ուրիշներու
զայրօթն այ պիտի հրաւիրէ իր վրան:

Այս գէպքը տեղի կունենայ զինորական պահակ-
ներու ներկայութեամբ, որոնք չի միջամտելէն զատ, նա-
խատելով կըսե՞ն՝ ադսըն, կեավուր գանը տըր, նէ տէ
մունտար տըր” (թող թափէի, անհաւատի արիւն է,
ինչքան ալ գարշ է): Միևնոյն օրը դպրոցական տղայ
մը շուկայէն անցած ժամանակ թիւրք սրիկայ մը գա-
շունի հայրած մը կուտայ անոր թեկին. յաջորդ օրը
նոյն տեղը ուրիշ պատանի մը կը հալածէի և մազա-
պուր կը պլծի. ուրիշ հայ մը բզուան գիւղէն գալու
ժամանակ սոսկալի կը գանակոծէի և կը կողոպտի:

Ճիշտ շաբաթ մը առաջ ալ կարգ մը հայեր, Ղա-
րաբիշսէն Բզուան հասնառի կերթան, թիւղքեր, իբր
հարևանի իրաւունքով, ահագին աղմուկ ու խռովու-
թիւն կը հանեն, առարկելով՝ թէ իրենց գիւղի աղջիկը
չեն ուզեր ուրիշ գիւղացիի տալ. վերջապէս մեծկած
բէ շ ք է շ ո վ կը յաջողին բերաննին գողեր:

Երեկ ղարատիկէնցի Հայ երիտասարդ մը, Գրիգոր Զաքարեան, Քաղաք եկած ատեն, յանկարծ ձախ կըշտէն դաշունի ծանր Հարւած մը կրնդունի, պայիտէկցի

Մուրթըզա անուն թիւրքէ մը: Նոյն ժամանակ քաղաքիս մէջ, թիւրք կիներու և լաճերու կողմէ, Եփրեմեան Սիմօնի աղջկան յուղարկաւորութեան գնացող թափօրին դէմ ծանր ցցց մը կը կատարի:

Տեսնելով, որ ամեն կողմէն չարիքները կը բազմա-
նան,՝ այս շաբթւայ բազարը միւշիր փաշալի հրա-
մանով արդիկեցաւ, որպէսզի բազարի պատրւակով
քաղաք գիմող գունդագունդ թիւքերի կատաղի խու-
ժանէն անկարգութիւններ չի պատահին:

Անցեալ նամակովս մոռցայ յիշել քանի մը թիւքք
բանտարկեալներու հայ պատանի մը բռնաբարելնին
ոստիկաններու առջև. բողոքներ եղան, բայց չարագործ-
ները ճակատնին բաց կը պատին, կարծես սուլթանի
ֆէրմանը կայ ծոցերնին . . . անպատիժ կը մնան նա
և ողբացեալ Ճանիկի սպանիչները:

Կառավարութիւնը, ընդհանուր ներողութիւնով ա-
զատող մեր ազգայինները, որոնք գաւառիս խելացի
ուժերն կը կազմէին, քաղաքական իրաւունքէ զգից։
Անոնց առջև ասիկէց վերջը փակւեր է քաղաքային և
ազգային պաշտօնական ամեն դուռ։ Մոյնակէս ազատող
չորս փաստաբանները պաշտօնապէս արգիլւեցան իրենց
արհեստը ի գործ դնելէ։ Այսպէս, անոնք պարկիշտ
աշխատութենէ զրկւելով կը դատապարտուին մեզսա-
պարտ անգործութեան նոյն իսկ մեր . . . արդար և . . .
իմաստուն կառավարութեան կողմէն։ Ասոր ալ ներո-
ղութիւն կըսեն, ե' . . . ով գիտէ կարգը քահանա-
ներուն և ուսուցիչներուն պիտի գայ գուցէ։

Անմեղներու արիւնը ծծած հողին վրայ վրէժներ մի-
պյն կը բուսնին . . .

ԵԱՄԱԿ ՍՅԵՐԴԻ ՏՅԱ

Սղերդ, որ լեռնադաշտի մը վըայ շինւած գիւղաքա-
ղաք մ'ե, ունէր (հիմա չունի) շուրջ 550 հայ,
որբ իրենց մայրենի լեզւն զգկած՝ կը խօսէին խիստ
աղաւաղեալ արաբերէն մը, և մասսմբ քրդերէն: Աեր-
ջերս միայն շնորհիւ հայոց սՄիացեալ Ընկերութեան⁴⁴
քիչ մը հայերէնը տարածւած էր երկսեռ երիտասար-
դութեան միջև: Աղերդի համար լաւ ապագայ մը կը
գուշակէր, իր մայրենի լեզւին տիրանալով, այդ գիւ-
ղաքաղաքը, շուտով կրթել իր զրջակայ գիւղո-
ուկից մէջ գտնաւող քրդախօս հայերը: Բայց աւաղ, և
օրը հասաւ, 1895 թ. սեպտ. 18-ի ցոյցէն յետոյ, երբ
գաղանամիտ Համբար արիւնով ողողեց Հայաստանի
շէներն ու քաղաքները, Աղերդ զգաց, որ ինքն ալ ան-
վաստ չպիտի մնար այդ անագործն հարւածէն, մանս-
ւանդ այն ատեն, երբ Բաղէշ հրոյ և սրոյ ճարակ ե-
ղաւ (Սղերդ Բաղէշու կուսակարութեան մէջ է):

Բաղեցի կոտորածը լմնալէն վերջ՝ կառավարութիւնը հր աչքը դարձուց Սլերդի վրայ, որու երիտասարդու- թիւնը կամաց-կամաց կը ծաղկեր:

— „Այսակի միւսիւլմաններու մէջ՝ սա բուռ մը
հայերը աւելորդ են, հայերը մաքրենք ասոնցմէ“, ըստ
կառավարութիւնը ու իր խօսքը կատարեց:

1885 թ. ապրիլի 2-ի վերը և առաջ գրադրութեաբը Սղերէ Եցւեցան։ Երիտասարդութիւնը կզար,

որ վտանգը մօտալուս է, և սակայն ի՞նչ կը նար ընել զենքի պակասութիւն կար, իրաւ և որ ամենքը ունեին խէջարներ (գաշոյն) բայց ի՞նչ կը նար ընել այդ ոչինչ զենքով և քանի մը չախմախլներով մարմիններու դէմ:

Զարագոշակ օրը հասաւ, կոտորեցին, թալնեցին, առևանդեցին, աւերեցին . . .

* *

Ալ անկէ վերջ ո՞վ գործի կը նայեր, տուները փակւած ցուրտ գետնին վրայ նստած ժողովուրդը կը մտած ու կը մտածէ, ի՞նչ ընել.

Ի՞նչ ընել, դա մի այնպիսի հարցում է, որու պատախանելը շատ ու շատ գժւար է:

Ի՞նչ ընէ ժողովուրդ մը երբ ամեն բանէ զրկած է, զենք չկայ, հագուստ չկայ, ուտելիք չկայ . . .

Չափերն անօթի մեռան արդէն . . . բայց վերջը . . .

Արդէն քրդախոս քանի մը հայ գիւղեր ընդունած էին խալամութիւնը, ինչպէս Տէհ, Արնտվան, Հագո գիւղերը Սղերդէն քանի մը տուներ ալ ընդունեցին կոտորածէն վերջ հետզհետէ խալամացան:

Խոկ ներկան աւելի տխուր է քան անցեալը. նորտարին Սղերդի նոր փշեր, նոր ցաւեր բերաւ, խելձութիւն, անօթութիւն . . . ամեն ինչ կատարեալ է:

Խաղողի ողկոյզները դեռ կախւած կը կենան որթերէն 96-էն ի վեր ոչ այգեկութք եղած է և ոչ հունձք, ո՞վ կը համարձակի տունէն դուրս ենել այգի կամ արտ երթալ, քիւրդերը անօթի գայլերու պէս կսպասեն Երևակայսեցէք, անգամ մը, երբ աղբիւր երթալ անկարելի է, որ հազիւ հարիւր քայլ հեռու է քաղաքէն ու ստիպւած են հորի ջուր խմել, ուր մասց արտերը, այգիները, որ մամէն մինչեւ Զ ժամ հեռի են քաղաքէն:

Արհեստաւորները՝ գործ ըլլալուն, դադրած են աշխատելէ, միայն մի քանի կօչկարներ, երկաթագործներ, որոնք թիւրքերու պաշտպանութիւնը կը կրեն, իրենց օրապահիկը հանելու չափ հազիւ թէ կաշսատին ու այդ ալ ստիպւած են կիսելու զերենք պաշտպանող թիւրքերու միջև:

Ցունարին քանի մը ընտանիք ուղեցին Մուսուլգաղթել՝ բայց Ագգապէ կոչւած տեղը, որ քաղաքէն 3/4 ժամ հեռի է՝ կոտորւեցան:

Եկեղեցին ու դպրոցը կոտորածի օրէն ի վեր գոյ կը մեան: Ժողովուրդը առանց եկեղեցին, առանց գըպրոցի, առանց աշխատանքի դիմացաւ ամբողջ տարի, ահով, դողով, խելձութեամբ, նօթութեամբ, սակայն դիմացաւ:

Բայց անկէ անդին դիմանալը անկարելի կը նկատէ ժողովուրդը ու կակսի տաճէնաւ, կիներ. երիտասարդներ հետզհետէ խալամութիւն կը նունին: Կառավարութիւնը հրաւանդութեամբ, անհաւաներով՝ կը տեսնէ անհաւաներուն Մուշամէտի սուրբ և ծշմարիս կրօնը ընդունելը, ուրախութեանը չափը չկայ:

Խալամութիւն ընդունող կիները կամունացնէ քիւրդերուն հետո, խոկ երիտասարդներուն պաշտօններ կը բաշխէ ի՞նչ պաշտօններ . . . հեծեալ և հետիու ու ատիկանի առաջինի վաշտեր կը կազմէ անոնցմէ, որպէսզի պալագային, որ հունի, որ հեռի չէ ըստ երևոյնին, անոնց ձեռքով ջարդել տայ մասցած քանի մը խեղճ հայերին:

Հային հայի ձեռքով ջարդել տայ՝ դա կառավարութիւն միան միակ իւափազն է:

Եկրւանի քրդերուն մէջ եղած կոյր, կաղ անկար և ծերունի կիները գրեթէ ամենքը Սղերդ եկած են. կառավարութիւնը ամենին անունը զատ-զատ թուղթերու վրայ գրել կուտայ ու տուփի մը մէջ կը նետէ, որ մէջ մզկիթը դնել աւած է: Ամեն խալամութիւնը ընդունող հայ պարտաւոր է երթալ այդ տուփէն ժողովթ մը քաշել, որի վրայ դրած անւան տէր եղաղ կնոջ հետ պարտաւոր է ամուսնանալ: Այսպիսով եղած ամուսնութիւնը անքակտելի է կառավարութեան հրամանին համեմատ, ու որպէսզի թրբացած հայ մը իր կնիկէն գրժգոհ չձգէ զայն, առաջուրնէ անոր տունը-տեղը գրաւի տակ կառնեն:

Կը մտածեմ, ի՞նչ պիտի լինի այս գիւղաբաղաբը մօտաւոր պակագայի մը մէջ . . . հայերէն խօսել գիտցող երիտասարդներէն շատեր մեռեր գացեր են, մացեալ մէկ քանին որի հետ խօսին . . . հայ աղջիկը քրդի հետ ամուսնացած, և հայ երիտասարդը քիւրդ աղջկայ հետ . . . ուր կերթայ ասոր վերջը . . .

ԹԻՒՐԳԻՈՅ ԵՂԻՐՁՈՅ

Ժամանականի շիմուկը զմնւած ըլլալու լուրը ներուպայի մէջ ուրախութեամբ ընդունեցաւ. բայց քաղաքանապարհնի ներուպագիմները թող զայեն իրենց հմտանոր, զի չնկատանի ժամանակէն մէջ առաջարկ կանունականութիւններ, մեծ աւագանին, որոնց սամաննի մը մէջ ամեն քան կենէն: այսօր կան մեծ աւագականուններ, որոնք վաղաբացքէն Մեծ էլերութիւններ ամուսնը կը կրեն իւ որոնց շահատակութեան-կերպուն ամեն տեղ է իսկ սահմանը ոչ մէկ տեղ: Ենակաւ պետութեանց գոտուները բոլորովին խոտորնակ կը համեմատի ժողովուրդներու ավատութեան, խաղաղութեան գատումին:

Երեսն նորացեցի կայսր Արք երբ մարդ չի գտնէր, ծանծ կասան-նէր. այսօր խոշոր կայսրութիւնները ծանծի տեղ անտէր ազգերու կա շարդէն. այսօր իրենց համարակ վարժութիւնն է: Երբ աշխարհ հասարակ կայսրներու գոյութիւնի նշանակութիւն շունի արդէն:

Կրետէ ուրակնում ատեն Գերման կառավարութիւնը Բայխալուակնի մէջ անպատճառորդն էր յայտարարէ՝ թէ ինը ծեռքէն եկած պիտի ընէ Թիւրքիան անվաճար պատճիւր համար, զի Գերմանիան 200 միլիոնի շահ ունի արեւելք մէջ . . . Այս քարը ծանր էր Թիւրքիոյ ժողովրդներուն համար: Իրաւ է կուպիտ Գերմանիային բան մը չէ կարևու յուսաւ: Նախ որ այդ ազգը պատճութեան մէջ մարդանց անցեալ մը չէ ունեցած եւ չպահանջան ունենայ: զի իւ շահամութեան ու նախանութեան ինցին շատ հասաւ է: Գերմանիայ հիմուն քուսորդ կայսրը մարտացուն է գերման ազգային կարծրանութեան. իւ տիեզեր մարմնին մէջ չէն կարող ասպնջականութիւն գտնել սրութիւնը: Թիւրքիոյ ժողովրդասամն սուլթանը, մինչեւ իմաս միակ լուսաղար մը ունէր, Սօյթարի Կիոսն էր: Սոյոյ աղքարէ իմացւած է, թէ չամսիթ վեց միլիոն Փարսիք ընծայ դրեման է գերման կ ա շ ա ն է ո ւ լ մենականուն: Ուրան պարապատ տեղը չէ, որ Կիոսը աշքերը խորած կը պարապատ տեղը մէջ շահներ ունէր . . . Այս կայսր որ, իւ արքայացուները կողովուտով կը մեծցնէ Աւրութիւն կայսրուն անշուշտ այդ թանկազն նէրներուն վրայ նշանակութեան ընդունութեան հետու արեան ծեռքերը . . .

Մուրացիկ Կիոսն վերջին խօս մը: Մենք գիտենք՝ թէ ինչ շահ ունի Գերմանիան Թիւրքիոյ մէջ: Քանի որ մենք աստութեան եւ մարդկանի իրաւունքի համար մասնաշող ժողովուրդ մ'նաք, հայութեան էն խեղճ անկարը չենք փոխեր այդ 200 միլիոնն հետ իսկ մեր յետին իրաւունքի ուկորները չունենութիւնը գերմանականին հետ: Թէ Գերմանիան աստութեան պարապատ անցումէ զայտ մէկէն չի վախար--ինչպէս կը մանէ Կիոսը--մենք աստութեան աւ չենք վախար: Այդ հաստատթ բայց էն միակ իւափազն է:

Դերման ազգաստան կրուբներուն զիմաց, ժողովրդակներու ազգաստոն սումքերը կան:

Ի վալմիքի յրին վաճառականները, Գերդանիոյ լիքը մնթացրէն զայրացած՝ վճռեր. են Գերդանիոյ նու ո եւ է առևտուր չընել իթէ հայրին ալ հնաւելին յրտներու սպի նայրենսափքական սրամնէիլ օրինակին, Գերդան տղզուկ կատավարութեան սմանուանալի ապաւակ մը տւած կը պահանջին: Սակայն, ափսո՞ն, սէչոյ է քիչ, մը նելին նայրենսափքութեան պատաստել մեր վաճառականներուն վրայ:

Կրտսե՞ն թի, Բայիսառակի շնչարին հիւմանը մէջ աս. Խօսքը զրւած է. «ապնի ու յանձն աշխատութիւն», ազատութեան, արդարութեան ու կարգապահութեան համար, և հաւասար սէր զէսի ամենըց»:

Հաւագյի կը լար ապ շնչին մակար կասպաքէ տամերով ար-
ծնասարել, „Յու արդարութեան հրմանը վրայ, անարդարութիւնը,
բանս թիւնը և կաշասակերութիւնը կը բարձրանայ“:

* * *

Ումանք կը շանան Թիվրդիսն նոգելարձ ընթել անոր վիզը փաթ-
տելով քարեւորդումներու, թէեթեւակը շղթայ մը թող տէք, կը
լովմուէ խելզ Թիվրդիսն, լաւագոյն է այսկեանք Թիվրդիսն քան
այս շրթում կը եւ Մոտի ընտ էկայ Թիվրդիսն ամբողջութեան կակտու-
նացց կայ, պէսաց է ծար մը զննել որ այս դիմակն կողոպուտին
վրայ բրենիսեր իրաք չի զգեն: Ումանք սակայն իրենց սուրք ու
մանիքները կը սրժնեն սյժմէն ահաւաք օրւան կազմ ու պատրաստ
ըրբառ համար:

Նոյն մասը կատակասաղին աւելի գւարծալի կրեւոյժ մը կրտսաց է և ը ո պ ա կ ա ն : ա մ՝ ա ծ ա յ ն ո ո ւ թ ի ւ ն խօսքը, որ օր ւան ընթացիկ բանածեն է: Ամենէն մեծ դիւանազէտներն իսկ զէա կամ անդէպ Շութակօքէն կը կրկնին, „իթէ եւրոպական համածայնութիւններն ըզլար . . . Եւրոպական համածայնութեան շորջիւ է, որ . . . “: Հայաստանը կը կրտսոքն, Սօլզպին կամ Հանսօնը. հակատաքաց կը յայսապարեն թէ, „Եւրոպական համածայնութիւնն կատարեած է . . . “: Կրետէն կը սըմակրծն մէջ մը ալ կը տեսնես դիւանափառական լամփօններէն մոյտու մ”է կը թուրք, „Եւրոպական համածայնութիւնը վաճական է . . . “: Դիւանազէտներն ըրածը պարա աշբակապութիւն է, նմարային զգացումը թիրեցնելու համար: Դերմանինան գրօրինակ, այնքան համածայն է, որքան սուլթանը մեծագին ցնծաներ ունի, նյունէն Ծուսիան, որքան Թիրքից երեսաշափական յատաշառութեամբ կործանումը կը նշարէ եւայն: Բոլոր տէրութիւններն ալ իրենց խորախոր նաշիններուն մէջ ընկադամձ ժամանակ չունին այնքան Թիրքից քրիստոնեաններու ուսկատագիրով զարդէ սուլթանը լաւ կը վարէ արդէն . . .

Տերութիւնները պատճնական ծիրանիի տակ, տիբար, տազակային կազմակերպութիւննոր են, այս լաւ ըմբռնենք Ենթալրեցէք, որ Կիյուը Մէջ մէշ փէլիւան մ'է. Ցարը Սուսա պէյ մը և ժօգէքը ոչըմարփտ խաչազող մն, աստանավախութեան կաշիին մէջ ըրբիկ սատանայ մը եւայն: Կառավարական աշխարհն մէջ ինիդ չի կայ. մարդկային ամեն ազատութիւն ու քարօրութիւն անհուն զուարերութեան եւ յանոս կուր արդին են: Հերոսութիւնը այդ թուզապատէ բարձրագույնին ծնորքն ազատութիւնը խլենի է... Հայ ազգը հերոսութիւնն իմանալի ապացոյններ տաւ, եւ զնն պիտի զորքէ հարավալիններ, վատօ: Խնք: Ասպարէզը քաշերուն ու անհուրացններուն է: Պէտք է կրտուկ կիբապով հաւզցնել հնլիօկապալ սուլթանին եւ իր արքաննաւոր պաշտօնակիցներուն թէ հայութեան վրէմինալրութիւնը նոն միայն կը կասի, ուր անդոթութեանն, անօրէնութեան ու բնութեանն սահմանն կը մըրքանալ... .

Մենք կը խարթիւն տէր լութիւնները եւ սուլթանը կը խաղայ մեր զորութեան հետ:

Հաղի նրան կիսամնպր ամիս անցաւ արինւլայ հայ աշխարհին փրայէն, առա սկսան նորէն կոտորածները: Եվքէնէկի, Թոքաթի մէջ Թիւրք մոլուսնուզութիւնը կրկին փրփրե՞ եւ արինանեղ կոփևներ պատահե՞ են: Թոյոաթի մէջ, երց հայերը հեկեղեցի հաւաքւած էնն, թիւրքները յանկարծ յարձակում՝ կնճնն, որով մնէհանուռ իրարանցան մէջ երկու կողմէն շատեր կատաննեմ: Ուրիշ տեղեր ալ սպառնալիքներ եղած. են: Թբիլիսկան կատղածութիւնը արինու չի կըտանաք, միշտ իրենց հայրենի անսակատներուն պէս, որնոր անծրեւով չեն արքենար:

Դեսպանները իբր թէ ազգու վկիրումներ քրեց են Ասիս նոր պատշաճներուն ստեթիւ Կը ինչոքէինք Նսեմափայլ դեսպաններէն, որ վերջ զնէնց իրենց կառակախաղներուն, ալ ներից է, որքան ոտնակիւն ըրբն մարդկասիլն արժանապատութիւնը իւ զգան թէ Տայերն առ մարդկասիլն արին իւ զգացուն կը լրեն Պ. Նշեածոքը կը կարձէ թէ միայն ուսումն կապոր հրաւունք ունի աշխատին մարտական ուսումն իւ միայն իրենց զաւակները սէկտը է ուրախ ու երջանիկ պահան Ուսուպ երբ Թթաքարական բարքարու արհեան իրավունքներուն մ.ջ կը քըլք տակաւին, նոր մնանակիւն գործուրանի ուսուութիւնն

վայ կը զանւէք: Պ. Նելիովի՞ դրուք ամբողջ հայ ապօք չէիր փոխէր սեւաչուի՞ ճարէմի մը հետ, չ՞... Մենք ձեր այդ տարափին մէջ ու սենգամիտ եւ վաւաշ անցնաւ մը բարացած. մրուք մը կը ճգէ, չնայ սպասեմ, որ զժութեամ բողոքնեմ ծլնն: Գուրք կուգէք, որ ամեն թիւ բան բանի ք օ ժ է. Յ ա ր ի ա խ ը ա ն ի երգէ, երբ աշխարհ արարատ ծայսը ճգած կապալակէ: Բ օ ժ է Յ ա ր ի ա խ ը ա ր ա ն ի:

Թիգրիսի անկերպարան աւելողաբարձր մակած է: Ամեն կազմ
տունի պէս ապատաւթիւններ առաջ կուգան: Այս թիգրիսի մէջ
համարաց մօճ կորուրվը որդքիք է կայսութեան նոր վարչու-
թեան ծրագիր մը մշակելը: Գելուն հոսանքը ևս կարծնելու համար:

Պոլսոյ մէջ ոստիկանութիւնը նոր առև է թէ մօտարժակա ունեցած մուեր է իսկ նայ յեպափոխականները պատրժաքրին հնացուցեր են որ զարթոնդումներու զգործագործը պիտի ստիլէ զիբուն աւելի ուժգին մեջոններու դիմել Բայց պատրժաքրը Քանազմն ի թիւթափ ի փակա զեն չէ մարած: Զարդամափ է պատրժաքրը զնաց մուս մը հաց կերպ և սուլթանն աստիք փոխաքրին հրկու մեծ կոտորած ներ պատրաստեց: Ծիծէ ժում մը հացի համար այլքան կոտորած տվինք, սրբազն, ժողովուրդը ըստի՞ր զեզի, կերած ի թիւթաղ թթէր զայ:

Սակայն ի՞նչ փոյթ յեղափոխականնեցն ալ իմթարի չի բռափրւցան անշուշտ:

ԱՇԽԵՐՁՈՅՆ ԿԱՏԵՎԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Եւրոպան յապաղում է: Կրետէի պաշարումը կրիպի
քայլերով է գնում: Նա սկսած է ձևականօրէն, սա-
կան իրապէս նա մնում է մի սոսկ ֆիկցիա: Ի՞նչ պա-
շարում է դա, որ պիտի կատարվի ընդամենը մի 3000
մարդկանցով: Ի՞նչ խաղաղութիւն կարող են առաջ
բերել մեծ պետութիւնների արդ չնչին ուժերը ապր-
տամբ կրետէի ներսում:

Պաշարումը կարծեցեալ է, առերևոյթս: Կրետէն
պաշարւած է; սակայն տեսէք, եւրոպական նաւերի քնի
տակ Յունաստանը զէնք ու պաշարեղէն է ներմուծում
կղզիի մէջ: Կրետէն պաշարւած է ներդաշնակ Եւրոպա-
յի ուժերով: Բաղդատը ներդաշնակութիւն. բաւական
է մի թեթև քամու հարւած և այդ աւազի վրայ կա-
ռուցած ներդաշնակութեան խարլսուլ շէնքը կը փլա-
տակւի և սապնի պղպջակների նման օդը կը ցնդի . . .

Այո՛, մեծ-մեծ բառեր, բարձրահնչիւն, ազդու սպառ-նալիքներ . . . Խոկ մեղալի միւս կողմը — անվճռակա-նութիւն, դանդաղիկոտութիւն, վարանում:

Այդ է եղել միշտ համբարաշն Եւրոպայի քաղաքականութիւնը արևելքան բոլոր ողերգութիւնների մէջ։ Ամեն մի օր Եւրոպական Ներդաշնակութիւնը մի նոր ապացոյց է բերում իր հիւանդութեան։ Ամեն մի օր մենք ականատես ենք լինում նոր-նոր անակնկալների։ Կարծեցեալ Ներդաշնակութիւնը Կրիլօվի առաջին է նմանում, ուր կարապը, խեցգետինը և գալլաճուկը վճռում են առաջ չարժել սայլը։ Անգլիան յապաղում է նոր-նոր առաջարկներով։ ‘Կոյն իսկ հիւսիսային արջը թողեց յանկարծ իր կատաղի շանթերը և մեղմ ընթացք սկսեց։ Աչա Ցարը իր ձեռագիր նամակն է յղում յունական թագուհուն կարօտեալ կրետացիներին նորած 50,000 բռուլիս։ Ե՞րբ պիտի լինի այս զգւելի կատակերգութեան մայմանը . . .’

Նւցուղան չի շտապում. թերեւս շտապելու կարեք էլ չունի: Նա գիտէ, որ պատերազմը անհնարին է այժմ: Բազիանների առանց այն էլ անմատչելի կիբճերը այսօր ձիւնի հսկայական զանգւածների շնորհէւ գարձել են իսպառ անանցանելին Յունաստանը անկարող է պատերազմական գործողութիւններ սկսել նախքան ձիւների հալչիլը: Պէտք է սպասել գարնան, իսկ թէ գարնան ի՞նչ արիւնային թատրներ կը սարքին, ի՞նչ ահեղ անակնկալներ կը դան մեր առաջ, այդ էլ տեսնելու բան է: Աչա սուսական զօրքը ահաւոր ուրականի նման կանգնել է զարսի մօտեցում: Ի՞նչ ունի նա այնտեղ ինչու է նա եկել այս տափնապալից պահուն, ի՞նչ չար սաանայական խորհուրդներ ունի նա Յունատաճկական սահմանագլխում: Արդեօք չի պատրաստում անել վերջապէս առիւծի հսկայական ոստիւնը և իրագործել հիւսիսային բռնապետութեան հինաւուրց բաղձանքը . . .

Իուկէները ճակատագրական են. ահեղ փոթորիկների նախընթաց օրն է: Ամենուրեք իրարանցում, անսովոր յուղունք, տենդալին պատրաստութիւններ. վար նրանց, որոնք պատրաստ չեն լինի անակնունելի արհաւրդների համար:

Մինչ այս մինչ այն, թիւրքական բանակում լիակատաք քաօս է տիրում: Անորոշութիւն, անմհաւականութիւն, սով, ոգեռորութեան և ոչ մի նշոյլ: Ոչ մի գրաւական, որ համրդի զօրքը՝ կարող է յաղթութիւն տանել: Քաղցած զինուորները հարիւրներով փախչում են տաճկական դրօշակից, անցնում են թշնամի Յունաստանի բանակը: Խեղճութիւնը կատարեալ է: Զկան նոյնիսկ ծիաներ ու ազգամիթերը տեղափոխնելու համար, չկան թնդանօթակից անստուններ: Սնանկութիւն, լիակատաք մնանկութիւն. հասել է վայրկեանը . . . Օսմանեան կիսալուսնի օրհասական ժամը հնչում է . . .

Յառաջ Յունաստան:

պարզուածն են. Նա նոր պատրաստութիւններ տեսնելու մէջ է:

Հայ ժողովուրդը թշուառութեան հեղեղներու մէջ ինկան՝ այլեւս երկար իր՝ գոյութիւն պահպանէլ անկարող է գազանին Տանկերու մէջ:

Ֆեղ՝ յեղափոխականներուս վրայ կը ծանրանայ մըտանել ժադովորդի գոյութեան մասին. այս, մնաց ծեղծեցինք ներկայ գրութիւնը և մնաց պիտի լինինք գործը գլուխ բերողները:

Յեղափոխութիւնը չէ մեռած: Որչափ մեծ զոհներունք, այնչափ աւելի պէտք է բորբոքուի մեր մէջ սուրբ կրակը:

Ժողովուրդը մեզ հետ է միշտ. միայն փոքրամասնութիւն մը՝ Հայ հարուստ զարակարդը անտարբեր աշքով կը նայի իւր յեղափոխական զաւակին, իւր փըրկութեան համար արիւն թափողին: Նոր չէ այս անտարբերութիւնը: Յեղափոխութեան երևան գալէն վեր՝ այդ եղան է միշտ մեր հարուստութիւնը: Վեղափոխութիւնը հարուստ զարմունքը: Անոնք տանկին, քիւրտին չեն ինայեն իրենց բարեկամութիւնը, իրենց հարուստիւնը: Որչափ գիշուած հարստութիւններ թշնամու ձեռք անցան, մինչդեռ անոնց մէկ հարիւրերորդ մասը ժողովզգի փրկութեան գործի մէջ ահագին գեր կարող էր կատարել:

Եւ այնչափ գառն փոքրեր աչքի առաջ ունենալէ յետոյ, որ հարուստը հաւատը ունի տակաւին իւր ոսկու վրայ:

Սակայն, երբ Հայ յեղափոխականը դիմում կանէ հարուստներուն իրենց պարտականութիւնը կատարել տայու համար՝ անոնք առանց կարմրելու երես կը գարձնեն անկէ:

Բայց միթէ յեղափոխութիւնը հարուստներու հետ պիտի վարուի այնպէս՝ ինչպէս մինչև Հիմա: Երբէք:

Երբ սուլթան չի համոզուիր մեր արդար իրաւունքը մեզ տալու, երբ քիւրտը սոսկալի գազանութեամբ չի դադրիր մեր արիւնը խմբէ և մնաց պարտաւորուած ենք ուժ գործ գնել անոնց գէմ, ի՞նչ տարբերութիւն անխիղ տուլթանի, վայրենի քիւրտի և քարասիրտ, անզգայ Հայ հարուստի մէջ. բոլորն ալ հաւասարապէս թշնամի են յեղափոխութեան, թշնամի՝ ժողովզգի պատութեան:

Երբ հասարակ ժողովուրդը հարիւր հազարներով կը մորթուի, կը թալանուի ու այդ չի ազդեր Հայ հարուստներու վրայ և նրանք սառն անտարբերութեամբ կը դիտեն իրենց շուրջ, իրենց եղայրներու դիտաներու կոյտեր՝ միթէ անոնց զեղին ու մորթիւններով լեփիցուն կեանքը հիւեկի մը չափ նշանակութիւն պիտի ունենայ մեզ համար: Ի՞նչ բանի պէտք են հասարակութիւնը կեղեցող այդ տղուկները:

Այս, եթէ այս պատմական սոսկալի ճգնաժամին, Հայ հարուստները շարունակեն տակաւին անտարբեր մնալ եթէ Գաշնակցութեան վասպուրականի կեդ. Կօմիտէի կողմէն եղան բացարձակ դիմումները ապարդիւն անցնին՝ մեզ կը մնայ գործադրել ամբողջովին վասպուրականի Կեդրոնական Կօմիտէի վերջին մէկ որոշումը

Թ Ա Ա Ի Ց Ի Կ Թ Ե Ր Ո Ւ Թ

Ն 1 Հ 3. Դ Ա Յ Ն Ա Կ Ց Ո Ւ Թ Ե Ա Ն Ն 1

6 Յուն. 97 Վ Ա Ս Պ Ո Ւ Ր Ա Կ Ս Ն Ի 6 Յուն. 97
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՕՄԻՏԵ

Հ Ա Յ Ն Ա Վ Ր Ո Ւ Ս Ն Ե Ր Ո Ւ Թ

Ճգնաժամը կը մօտիկնայ օրէօր: Մենք անոնցմէ չենք, որ խաղաղութիւն վերջնականապէս հաստատուած համարենք: Հրէշ սուլթանի դաւերը մեր աչքի առաջ

ՎԵՐՋՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

—Սլեհնքից հաղպագում էն, որ իր թէ մինհստոր Դէկեաւնիսը սասած լինի, որ Բօլգարիան եւ Սկրբիան համաձայն էն Յունաստանի հետ միասին Մակեդոնիան լատանելու, հենց որ Յունաստանկան պատերազմի ծագիւ:

—Ծուռաց Յարը հաղորդել է Հոռվիմայ պապին, որ արեւելքի քրիստոնեաները իր մամնաւոր հոգածութեան առարկայ պէտք է լինին:

Այս խօսքերից յետոյ անմիջապէս ծագել թօքաաի կո-
սորածը:

—Թօքասում կոստորածի ժամանակ ընկած հայերի թիւը
հաշւում էին 18, տաճիկներինը Յ: Յետոյ այդ թւերը սաս-
նապատկւեցին, իսկ վերջնականապէս յայտնի եղաւ, որ
քրիստոնեայ նահատակների թիւը 700 է, որոնց մէջ կան
եւ յոյներ:

—Ալբանիայում քրիստոնեաները սրբազնել են մի մզկիթ, որի առթիվ սաստիկ յուղում է ափրում:

— Յունաստանում Պիրէի նաւահանգստում հայերը եւ յոյները յարձակւել են Եզիպտոսից եկած մի նաւի վրայ, որով տաճիկ կառավալութիւնը երկու հայ բանտարկեալ էր տեղափոխում Պողլու. Յարձակողները ժանդարմներին ջարդելուց յետոյ, հայ բանտարկեալներին ափ են իջեցնում:

— և մասպես Տաքիւը 27 հոգով ներս է խուժել Մակեդոնիա, Դրէվլէնայի մօտ կոտրել է 12 զինոր, վիրաւորել 20-ի չափ և վերադարձել Յունաստան։ Տաճկական ծառայութեան մէջ զսնուող մի գերմանական սպայ նոյնպէս վիրաւորւել է։

— Կարիսայից եւ Սալնիքից Նկած հեռագիրները բոլոն
էլ զուտթիւնը լարւած ևն համարում եւ ընդհարումը ան-
խուսափելի:

— Ծունական թագաժառանգը կարիսա է հասել, ուր
նրան հանդիպել են մեծ շքով եւ ցնծութեամբ։ Այնտեղ նա
ընդունել է սահմանազլիսի զօրքերի ընդհանուր հրամանա-
տարութիւնը։

—Պոլսում խռովութիւն է տիրում Թօքասակ կոտորածի և յեղափոխականների դիմումների առթիւ։ Կառավարութիւնը 80 կասկածների անձնաւորութիւններ է ցանկացել ձեզ ձերբակալել, բայց ֆրանսիական գետպանը արդելը է հանդիսացել։ Բայց եւ այնպէս 17 մարտ է ձերբակարւած։

ՆԻՒՐԱՏԻՌԻՇ-ԻՒՆԵՐԻ 80ԻՑԱԿԸ

1896 թ. Խրկիզ Դժոխքի Բուրգվառի միջոցաւ 500
բուքին:

ԷԿ-ՀԻՊ ԱՐՏԻՒՐ ԽԱՅԲԻՆ 1460 բուբին

Բարյալյանի Դաշնակցական „Փրկութիւն“ խմբէն 20
ֆր., Թագթար-Բազարջիկի Դաշնակցական Օժանդակ կո-
միտէից 40 ֆր., Տորբէչի Եփրատ-Վաղե-Արագ“ խմբ-
ուեկտեմբեր ամսու Մունքը 12 ֆր.

Տառար թու կեդ պնդումի վեց ստառաշխ էն.

Դաղթավայրը-Խնձորիկից՝ Հ. թ. 6 բուբի, 2. գ 15
ր., Աղամ 10 ր., Կ. Պ. 10 ր., Խ. Ե. 5 ր., Խաչոյ 5
ր., Հովսանից 8. քահանայից 12 ր., Լաստի գիւղից
Գառատեսիկ 3 ր., Պառատառեկ 5 ր., Յակոբէկ 1 շ.

Կարապետ 1 ր., Հայրենասէր 7 ր., Ա. Ճ. 1 ր. 50 կ.
Վարնայի կոմիտէի մնդուկի մէջ ստացւած են.

Մշկան խմբից 11 ֆր., Կայաւորաց խմբից 8 ֆր.,
Ծծան խմբից 6 ֆր., Կայծակ խմբից 2 ֆր., Հարազատ
խմբից 2 ֆր., Առիւծ և 3 ֆր., Երաքսի և 1 ֆր.,
Խաչիկ և 1 ֆր., Առիւծ 50 ֆր.

Գահիրէի կօմիսէի սնդուկի մէջ ստացւած են.

Աս-Մուր 10 զրուց Յամսակ Գ. 20 դր., Դարբեհ 10
10 դր. Հեթում 5 դր., Գառնիկ 5 դր., Արամազդ 10
զր., Պարգև 10 դ. (Ապրիլ 15) 10 դ., Աս-Մուր 10
դ., Խ 20 դ., Արածան խումբ 60 դ., Գարեգին 10 դ.,
Հայոցիկ 1 անդամ ոսկի, Թորոս-Ռուբեն 5 դ., Ասպետ 5
դ., Ուրագ 5 դ., Հայկաղ 5 դ., Արտաշ 5 դ. Արայ 5
դ., Արծիւ 10 դ., Ժիրայր 5 դ., Սագօ 10 դ., Հայկ 10
դ., Վեհեն 5 դ., Շմաւոն 10 դ., Տատասկ 40 դ., Սուր 10
դ., Ա. 10 դ., Թօփուղ 5 դ., Բալյայեան 5 դ., Ա-
պառաժ խումբ 35 դ., Վ-ի ձեռքով երկու անձէ 20
դ., Հայկ Կ. Սուրենց 10 դ., Պապիկ Ճգնաւոր 10 դ.,
Վահան 10 դ. Սուրենեան խումբ 30 դ., Մուշեղ-Բա-
գարատ 10 դ., Գրգորիչ 5 դ., Պերճ խումբ 10 դ., Նա-
հապետ 10 դ., Լութք 10 դ., Որոտան 10 դ., Կայծակ
5 դ., Արամազդ 10 դ., (Ապրիլ 15) 10 դ., Թորոս-
Ռուբեն 5 դ., Գարեհ 10 դ., Գառնիկ 5 դ. Շմաւոն
10 դ., Վահանակ խումբ 20 դ.

Ի նպաստ Հարցաւային-Ամերիկայ ղըկւած դաշնակցականներու Ամերիկ. Լօվելի Դաշնակցութեան կօմիտէի ձեռ ամբ հանդանակւած է.

Ա. Խ. 2 դոլար. Ա. Տ. 2 դլ., Խ. Մ. 1 դլ., Կ. Կ. 50
սէնտ, Ց. Ա. 5 դլ., Ա. Դ. 1 դլ., Պ. Մ. 10 դլ., Ց.
Բ. 10 դլ., Կ. Մ. 1 դլ., Թ. Մ. 2 դլ. 25 սէնտ, Մ.
Ց. 1 դլ., Կ. Ց. 2 դլ., Պ. Կ. 1 դլ., Պ. Պ. 2 դլ., Պ.
Խ. 1 դլ., Մ. Ա. 1 դլ., Պ. Ա. 3 դլ., Պ. Ի. 2 դլ., Ց.
Պ. 1 դլ., Դ. Մ. 1 դլ., Ա. Ա. 1 դլ., Ց. Մ. 1 դլ., Ց.
Մ. 1 դլ., Մ. Ի. 2 դլ., Ա. 1 դլ., Մ. Ե. 1 դլ., Կ. Մ.
1 դլ., Ուանք 1 դլ. 25 սէնտ, Երկու եղբայր 5 դլ.,
Քեռի 1 դլ., Տ. Գ. 1 դլ., Ա. Ի. 1 դլ., Կ. Լ. 2 դլ.,
Պ. Վ. 1 դլ., Փ. Պ. 1 դլ., Պ. Մ. 1 դլ., Ա. Պ. 1 դլ., Պ.
Ց. 2 դլ., Մ. Զ. 1 դլ., Ա. Պ. 50 սէնտ, Ի. Բ. 1 դլ.,
Օ. Պ. 50 սէնտ, Պ. Մ. 1 դլ., Պ. Պ. 50 սէնտ, Պ. Տ.
1 դլ., Ք. 25 սէնտ, Ց. Կ. 50 սէնտ, Կ. Մ. 41 սէնտ,
Պ. Մ. 50 սէնտ, Պ. 2 դլ., Պ. Մ. 2 դլ., Մ. Մ. 50
սէնտ, Կ. Մ. 1 դլ., Օ. Տ. 45 սէնտ, Ց. Ի. 2 դլ., Կ.
50 սէնտ, Օ. Պ. 1 դլ., Պ. Ն. 1 դլ., Տ. Պ. 2 դլ., Պ.
Մ. Ա. 1 դլ., Ա. Ա. 1 դլ., Պ. Ա. 2 դլ., Ց. Տ. 50 ս.,
Մ. Ճ. 1 դլ., Ժ. 1 դլ., Ա. Վ. 50 սէնտ, Օ. Ի. 50 ս.
Նաշուայի Դաշնակցութեան հօմիաէի Նախաճեռնու-
թեայի Հանգանակած նորն նպատակով.

፩. ጥ. 5 ቤ. ፫. 5 ቤ. ፪. 2 ቤ. ወ. ወ. 3
ቤ. ዓ. 3. 3 ቤ. ዓ. 2 ቤ. ፩. ዓ. 5 ቤ. ፩. ዓ. 50
መኝሙ, ን. ዓ. 2 ቤ. ዓ. 4. 1 ቤ. ዓ. ዓ. 5 ቤ. ዓ. ዓ.
2 ቤ. ወ. ዓ. 5 ቤ. ዓ. 8. 1 ቤ. 50 መኝሙ, ዓ. ዓ. 3
8. ዓ. 2 ቤ. ዓ. ዓ. 1 ቤ. ዓ. ዓ. 1 ቤ. ዓ. ዓ. 1 ቤ.
ው. ወ. 1 ቤ. ወ. ወ. 1 ቤ. ዓ. ዓ. 1 ቤ. ዓ. 5 ቤ.
፩. ወ. 2 ቤ. ዓ. ዓ. 1 ቤ. ዓ. ዓ. 2 ቤ.

Ամբագրութեանս դիմել, Հետևեա, Հասցէով

Bédaction du Droschak, Genève (Suisse)